



Բ. ՏԱՐԻ, ԹԻՒ 7

1924, ՄԱՅԻՍ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

էջ

Ա. ԽԱԱԶԱԿԵԱՆ.— Հայաստանին	1
Ա. ԽԱԱԶԱԿԵԱՆ.— «Ռւսուայ Կարօ» անտիու վէպից	2
ՊԵՐՃՈՒՃԻ.— Երջանիկ, Նամակը, Մի՛ ըսէք, Ես Գիտեմ, Ո՞վ Ես Դու	9
ՈՍՏԱՆԻԿ.— Բորմունդներ	10
ԷՏԱԱ.— Փոթորիկն Վերջ	11
ԼԻՊԱՐԻՏ ՆԱԶԱՐԵԱՆՑ.— Հանդիպումներ	16
ՄԱՐԻ ԳԱՂԱՅԵԱՆ.— Որդեկորոյ Մայրը	17
Յ. Ս. ԼԵՒՈՆԵԱՆ.— Մրժունջներ	18
ՌԵՆ.— Ծերացած Աստուածն ու Մատանան	20
* * *.— Շունիս, Խելազարը	31
Կ. ԷՕՔՍԻՒՃԵԱՆ.— Վերյիշում, Անյուսութեան, Ինչպէս	32
Յ. Ճ. ՄԻՐՈՒԻՆԻ.— Իսկ Ապրոզները	33
Ա. Յ. ԵՐԵՎԵԱՆ.— Խարուած Եմ	46
ՈՍՏԱՆԻԿ.— Հունձը	47
ՍՈՍ-ՎԱՆԻ.— Գիւղի Երգեր	48
Յ. ՕՇԱԿԱՆ.— Միսաք Մեծաբենց	49
ԼՈՒԹԵՐ ԿՈՐԿՈՏՏԵԱՆ.— Քերթուածներ	66
ԱՐՄԵՆՈՒՃԻ ՏԻԳՐԱՆԵԱՆ.— Սիրտ Իմ, Կարօս, Օտարութիւն	67
ՀՄԱՑԵԱԿ ՇՔՄՍ.— Կեանքը, Թափառաշրջիկի Յոյզեր	67
ԹԱՖԱԷԼ ԶԱՐԴԱՐԵԱՆ.— Երեքնուկ, Մայրիկ Կը Բարկանաս,	
Սպիտակ Գնդակը, Աստղերուն Հետ	68
Ա. ՇԵՐՎԱՆՉԱԴԻ.— Գարրիէլ Սունդուկեանց	69
Յ. Ճ. ՄԻՐՈՒԻՆԻ.— «Ազատամարտա»ի Սերունդը	73
Ա. ԼԵՒՆԵԱՆ.— Կոմիտաս Վարդապետի Խնճնակենսապրութիւնը	83
Գ. ՄԻՆԱԽՈՐԵԱՆ.— Խորհրդային Հայաստան	87
ԱՐՏ. ԲԱԲԱԼԵԱՆ.— Մի Տարի Գերութեան Մէջ	96
ԿՈՄՄ.— Անցած, Օրերից	112
ԱՐՏ. ԱԲԵՂԵԱՆ.— Կովկասի Ժողովուրդները	120
Դ.— Հայ Ցեղափոխականի մը Ցիշատակները	128
Ն. ՀԱՆԳՈՅՑ.— Սամսոնի Ցուչերը	138

«ՆՈՐ ՕՐ»Ը

Հին ու նոր թերթերու խաժամուժը՝ որ Պոլիսը լցուց սահմանագրութեան առաջին օրերուն՝ ոչ մէկ նոր խօսք չըերաւ։ Նոր օրերու ու նոր յուղումներու արտայայտութիւնը չըկար։ Սերունդ մը առաջ մարդիկ Մասիսը, Արեւելքը, եւ մանաւանդ Հայրենիքը ստեղծեր էին, ու կրցեր էին ձանձրայ մը բանալ այդ սերունդին համար։ Սահմանագրութիւնը մարդիկը թմրած զառաւ։ զուրածն եկողներն ալ դեռ երակը շգտան նոր կեանքին։

Զօհրապ, հին սերունդին մնացած ամէնէն երիտասարդը, ուղեց նոր շարժումի մը զլուխը անցնիլ։ Նոր կեանքը կ'ողեւորէր զինքը, ու կ'ուղէր վերսկսիլ Հայրենիքի ձզած տեղէն։

Այդ շրջանը երեսփոխանական ընտրութեանց նախօրեակն էր։ Զօհրապ ջերմ վավաք մը ունէր խորհրդարան մտնելու։ Իր նախաձեռնութեամբ էր որ կազմուեցաւ, առաւելապէս հարուստներէ ու դիրք ունեցողներէ, Հայ Սահմանագրական Ակումբը մը՝ որ ընտրութեանց մէջ դեր պիտի խաղար։ Զօհրապ՝ Հալածեանի հետ՝ Պոլսոյ Հայոց թեկնածուները հոչեկուեցան։

Այդ նոյն օրերուն էր որ Զօհրապ թերթը հրատարակելու գաղափարը յղացաւ։ Նոյն իսկ խանդակառուեցաւ այդ գաղափարով, ու հանդիպածին կը հաղորդէր իր ոգեւորութիւնը։ Բանակցեցա՛ւ իսկ խմբագիրներու եւ աշխատակիցներու հետ։ Թերթին անուն անգամ դրու։ Նոր Օր պիտի կոչուէր ան, ու պիտի ըլլար նոր օրերու ջահակիր։ Բայց Հայ Սահմանագրական Ակումբը, որուն կ'ուղէր բեոցնել նիւթական հողը, արդէն ի՞նքը կեանք չունեցաւ։ Ու նոր Օրը չձնած մեռաւ։ Եւ անկէ յետոյ Զօհրապ այլիւս մամուլին հետ գործ չունեցաւ։

ԿԵԱՆՔԸ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պոլիս հաւաքուած դաշնակցական մտաւորականութիւնը չէր կրնար հաշտուիլ այս ամայութեան հետ։ Բևմ մը պէտք էր բոլորին խօսելու համար։ Այդ բևմը չէր կրնար վարձու րոնուիլ։ Դաշնակցութիւնը պէտք էր իր սեփական օռկանը ունենար։

Ու 1909-ի սկիզբներն էր որ պատրաստութիւններ տեսնուեցան օրաթերթ մը հիմնելու համար Պոլսոյ մէջ։

ԿՈՄԻՏԱՍԱՎԱՐԴԱՊԵՏԵՒ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ԳՐԵՑ՝ Թ. ԼԵԹՆԵԱՆ

1908-ի աշնան վերջերը թիֆլիս կը գտնըւէի։ Օր մը կոմիտաս Վարդապետը, որ կարճ ատենով էջմիածնէն նոյն քաղաքը եկած էր, դիմեց ինձ, ինդրելով ոռուսերէնի թարգմանել իր ինքնակենսագրութիւնը, որ իրմէ ուղած էր Պետերսրուրդի ոռուս երաժշտական հանդէսներէն մէկը։

Ուրախութեամբ ընդունեցի իր առաջարկը։ Սակայն քանի մը օրէն ստիպուած էի թողուլ կովկասը եւ անցնիլ արտասահման։ Ուրիշ ձեռագիրներու թուին կրցայ հետս տանիլ նաեւ կոմիտաս Վ.-ի կենսագրութիւնը, խորհելով թէ թարգմանութիւնը արտասահմանէն կը դըրկեմ իրեն։ Բայց հաղիւ Ռուսիոյ սահմանը անցած, հիւանդացայ եւ հարկագրուեցայ քանի մը ամիս մնալ սանատորիումի մը մէջ։ Կազդուրուելէ ետքը եկայ Պոլիս ու նորէն հոն հանդիպեցայ կոմիտաս Վ.-ին։ Յիշեցուցի իր գը-

րութեան մասին ու հարցուցի, թէ պէտք կա՞յ այժմ թարգմանելու։ «Զգէ՛», ըստ, «Ես որ մոոցեր էի անոր մասին, ոռուելը հաւանօրէն աւելի շուտ մոոցած պիտի լինին»։ «Ի՞նչ ընեմ հապա ձեռագիրդ»։ «Պահէ՛ քովդ, օր մը թերեւս պէտք զայ»։

Կը խորհիմ, թէ օրը արդէն եկած է։ Շատոնց կ'ուղէի հրատարակութեան յանձնել այդ անպաճոյն գրութիւնը։ Բայց միշտ կը յուսայի, թէ տարաբախտ արուեստագէտը կը բժշկըւի իր ծանր տառապանքէն, ու այն ատեն՝ իր օգնութեամբ լրացնելով գրութիւնը՝ իրեն աւելի վայել ձեռով հրատարակութեան կը յանձնըւի։

Ճակատագիրը սակայն ուրիշ կերպ տնօրինեց։ Խեղճ կոմիտաս Վ.-ի վիճակը այլիւս անյուսալի կը նկատուի, ու ինքն ալ կարծես արդէն բոլորովին մոոցուած է այն հասարա-

կութենէն, որը տարիներ շարունակ հրճուանքի եւ ողեւութեան ոչ մէկ արտայայառութիւն կը ինայէր անոր համար: Անցեալները գոնէ թերթերու մէջ երրեմն տեղեկութիւններ կը տրուէին իր տառղջական կացութեան մասին. իսկ այժմ, ահա զրեթէ երկու տարի է որ իր անունը շատ քիչ կը լիչուի: Այսպէսով, ինքնակենապրութիւնը արդէն տեսակ մը պատմական նշանակութիւն ունի, ինչ որ ոչ միայն կ'արդարացնէ, այլև անհրաժեշտ կը դարձնէ իր հրատարակութիւնը:

Դպրոցական տեսրակէ մը փրցուած եօթ թերթիկներ են, որոնցմէ առաջինին վրայ գրեշի փութեամ ու լայն շարժումներով եւ երկաթաղբին մօտեցով զլիստառերով գրուած է.

ԿՈՄԻՏՈՍԱՅ

ՎԱՐԴԱՊԵՏ

ԿՈՒՏԵՆԱՅԻ

ԵՐԵՎԱԿԵՆԱԱԳՐՈՒԹԻՒՆ

1908

ՅՈՒՆԻՍ 24

ՍՈՒՐԲ ԷՇՄԻԱԾԻՆ

Երկրորդ էջը կը սկսի կենսագրութեան բովանդակութեան խորադիրներով*)

«ՆՈՂՆԵՐՍ: ՈՒՍՄԱՆՍ ՀՆԹԱՅՔՔ: ՍՈՒՐԲ ԷՇՄԻԱԾԻՆԻ ՄԻԱԲԱՆ: ԵՐԳԻՉ ԵՒ ՈՒՍՈՒՑԻՉ ՄԱՅՐ ԱԹՈՒԹԻՄ: ՀԱՄԵՐԳՆԵՐՍ: ԵՒ ԴԱՍԱ- ԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐՍ: ԳՐՈՒՄԾՔՆԵՐՍ: :

Նույն էջ 1869 թուին, Սևումբերի 26-ին, Փոքր-Ասիայի կուտինա կամ Քիւրահիա քաղաքում: Երրորդ օրն ինձ մկրտել են եւ անուն զրել Սողոմոն:

Հայրու Գէորգ Սողոմոննեանը**) Քիւթահիացի է. իսկ մայրու Թագուիի Յովիհաննեանը Բուրսացի: Երկուսն էլ հայ են:

*) Պահպանուած է կոմիտաս Վ. Ա. ուղղագրութիւնը:

Բ. Լ.

**) Սողոմոննեաններն ու Քիւթահիայի հայ ընտանիքները հայկական Զոք ցեղիցն են և զաղբել են մի դարու վերջում Գողթն զաւափ Ցղնայ զիւղից:

Կ. Վ.

Հօրս եւ մօրս ազգատոհմը ի բնէ ձայնեղէ: Հայրու եւ հօրեղբայրու՝ Յարութիւն Սողոմոննեանը յայտնի զպիր են եղել մեր քաղաքի Ա. Թէղորոսս եկեղեցում: Մօրս եւ հօրս տաճիկ լեզուով եւ եղանակներով յօրինած երգերը, որոնցից մի քանիսը արդէն գրել եմ 1893 թուին հայրենիքումս, դեռ երգում են մեծ հիացմունքով մեր քաղաքի ծերերը:

Մայրու վախճանուել է 1870 թուին, իսկ հայրու՝ 1880 թուին: Ծնողներիս մահից յետոյ ինձ միամօր զաւակիս դաստիարակել եւ ուսմանու մասին մեծ հոգ է տարել հօրական տասն Մարիամը:

1876 թուին էր, երբ առաջին անգամ ոտքս դրի զպրոցի շէմքը: Մեր քաղաքի վարժարանը մի չորս բաժանմունք ունեցող դպրոց էր: 1880 թուին աւարտեցի այդ վարժարանը, եւ հայրու, իր մահից չորս ամիս առաջ, ինձ ուղարկեց Բուրսայի վարժարանը: Դեռ տարին չըոլորած, հօրս մահուան պատճառով, մեր քաղաքը վերադարձայ:

1881 թուին մեր վիճակի առաջնորդը՝ Գէորգ Վարդապետ Դերձակեանը պէտք է գնար Սուրբ Էջմիածին եպիսկոպոս ձեռնադրուելու: Գէորգ Դ. ամենայն Հայոց Կաթողիկոսը հրամանագրել էր, որ առաջնորդը հետք բերէ եւ մի որբ աշակերտ իր Ս. Էջմիածնում հիմնած Մայր Աթոռի Գէորգեան ձեմարանի համար: 20 որբի մէջ վիճակն ինձ ընկաւ, եւ առաջնորդն ինձ Ս. Էջմիածին բերաւ:

1881/82 ուսումնական տարեշրջանին՝ Սևառանքը 15-ին մատայ Գէորգեան Հոգեւոր ձեմարանն իրրեւ զիշերօթիկ սան եւ աւարտեցի դպրոցական ու լսարանական բաժինը 1892/93 ուսումնական տարեշրջանին:

1896 թուին, հայ յայտնի բարեկործ Աղեքանդը Մանթաշեանի օժանդակութեամբ, զնացի Բերլին Երաժշտական ուսումնու կատարելուզործելու: Գիմեցի աշխարհահռչակ ջութուկահար Յովակի, Յովակիմին, որ Բերլինի արքունի Երաժշտահոցի տեսուչն էր: Խորհուրդ տուու մասնել Արխարդ Շմիտիթի մահաւոր երաժշտահոցը: Աւսուցչաղետ եւ արքունի Երաժշտական ակադեմիա: Արխարդ Շմիտիթը յանձն տուու ինձ հետ պարագել առանձնազիւ:

Թէեւ ծանօթ էր ինձ զայնակի ուսումն մինչեւ կեղծ յաջորդութիւնները, բայց սկզբիցն

սկսեցինք, որ հիմնաւոր լինի : Շմիտի մօտ մնացի ուղիղ երեք տարի՝ 1896 թուի Յունիսից մինչև 1899 թուի Յունիսը : Աւարտեցի տեսական և մանաւանդ գործնական երաժշտութեան ամբողջ դասընթացը :

Միաժամանակ իսկական ուսանող գրուեցայ Բերլինի արքունի Ֆրիդրիխ-Վիլհելմ Համալսարանի փիլիսոփայական բաժնում եւ լրացըրի երաժշտութեան փիլիսոփայական պատմական դասընթացը : Ուսուցչապետներս էին՝ F. Bellermann, O. Fleischer և G. Friedlander :

1899 թուին, Սեպտեմբերին, վերադարձայ Ս. Էջմիածին :

Դեռ Գէորգեան ձեմարանի Զ. դասարանի աշակերտ էի, երբ Մակար Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրով մտայ Ս. Էջմիածնայ միաբանութեան շարքը : 1890 թուին, Յունիսի 8-ին ձեռնադրուեցայ աւագ սարկաւագ : 1893 թըւին, Սեպտեմբերի 11-ին, Մկրտիչ Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրով ձեռնադրուեցայ արեղայ : 1895 թուին, Փետրուարի 26-ին ձեռնադրուեցայ վարդապետ : Արտասահմանում ես վարդապետ ուսանող էի :

Ձեմարան մտած օրից երգիչ եւ Մայր Աթոռի աչքի ընկնող ձայնեղ մանուկներից մէկն էի : Երբ Գէորգ Դ. կաթողիկոսն իջնում էր վեհարանից Մայր Տաճար, ես եւ իմ մի ձայնեղ ընկերս կանգնում էինք նորա Աթոռի մօտ եւ այնպէս երգում միայնակները : Մեր երգելու ժամանակ ծերունի Հայրապետի արցունքները գլորւում էին եւ թաւալուելով խիտ ու ճերմակ մորուսի վրայով թագնուում էին փիլոնի ծալքերի մէջ :

Մակար Ա.-ի օրով արդէն գլխաւոր դասապետ էի Մայր Աթոռում Դ. դասարանիցն սկըսած : Մկրտիչ Ա.-ի օրով 1893-ի Սեպտեմբերի սկզբին նշանակուեցի ձեմարանի երաժշտութեան ուսուցիչ : Դաս էի տալիս Հայ եկեղեցական երաժշտութիւնը Հայ նորագոյն եւ եւրոպական ձայնանիշերով մինչեւ արտասահման գնալս : Երաժշտանոցն ու Համալսարանն աւարտելուց յետոյ 1899-ի Սեպտեմբերին վերսկըսեցի ձեմարանի դասերս, նշանակուեցայ Մայր Աթոռի երաժշտապետ եւ վարում եմ Մայր Տաճարի բազմաձայն խումբը :

Առաջին համերգը միացած էր Բերլինի

Բ. դասախոսութեան հետ : Եւրոպայում մեծ համերգս աեղի ունեցաւ Փարիզում, Փարիզի Հայկական Միութեան ձեռներէցութեամբ 1907-ի Դեկտեմբերի 1-ին : Այս համերգով նըսպատակ ունեի ծանօթացնել ֆրանսայի երաժիշտացարհն հայ ժողովրդի եկեղեցական եւ ժողովրդական սանցծապործութիւնները : Այս համերգի մասին խօսեցին գրեթէ բոլոր երաժտական հրատարակութիւնները, իսկ մանրամասնաբար Le Mercure Musical 2e Année No. 23-24, 15 Decembre, P. 422-424 : Փարիզի համերգից յետոյ հրաւէր ստացայ Զուիցերիայի հայ ուսանողութիւններից համերգներ տալու համար հետեւեալ քաղաքներում՝ Ցիւրիխ, Լոգան եւ Ժընեւ, Կովկասում համերգներ եմ տուել Ս. Էջմիածին, Երեւան, Տփիս եւ Բագու :

Անդրանիկ դասախոսութիւնն արել եմ «Հայ ժողովրդական եւ եկեղեցական երաժշտութեան» մասին աւարտելուց անմիջապէս յետոյ Բերլինի «Միջազգային երաժշտական Ընկերութեան» համար 1899 թուին, Մայիսի 10-ին : Այս ընկերութեան հիմնադիր ժողովի անդամներից մէկն էլ ես էի : Նոյն դասախոսութիւնն ընկերութեան խնդիրքով երկրորդեցի 1899-ի Յունիսի 14-ին, աւելի բազմամարդ երաժիշտ հասարակութեան առջեւ նոյն քաղաքում՝ Շարլենքայի երաժշտանոցի սրահում :

Այս դասախոսութեան մասին գրուեցաւ թերթերի մէջ հիացմունքով եւ «Միջազգային երաժշտական Ընկերութեան» ամսագրի մէջ (Zeitschrift der Internationalen Musik-Gesellschaft, Jahrgang I., Heft 1-2, Oktober-November 1899, Seite 46-47) :

Երրորդ դասախոսութեան հրաւէրն ստացայ, նոյն նիւթի մասին, Փարիզի համերգից յետոյ, Ecole des Hautes Etudes-ի վարչութիւնից եւ կարդացի՝ մի փոքրիկ համերգ կցելով, 1907 Յունուարի 13-ին :

Միւս դասախոսութիւնները նոյն նիւթի մասին արել եմ Սուլր Էջմիածնոյ Գէորգեան ձեմարանում, Իգտիր գիլում, Տփիս, Բագու, Փարիզ, Բերն, Լոգան, Ժընեւ, Վենետիկ քաղաքներում Հայերէն լեզուով հայ հասարակութեան համար :

իմ աշխատութիւններս են՝
Ա. Տպուած

Յօդուածներ՝

1. Հայոց եկեղեցական եղանակները («Արարատ») :

2. Նիւթեր ԺԹ. Պարու Հայոց երաժշտութեան պատմութեան («Արարատ») :

3. Քննադատական յօդուածներ («Արարատ») :

4. Das Interpunktionsystem der Armenier (Sammelbande der Internationalen Musik-Gesellschaft. Jahrgang I. Heft 1. Oktober-November 1899, Seite: 54-64) :

5. Armeniens Volkstümliche Reigentanze (Zeitschrift der Armenischen Philologie) :

6. La Musique Rustique Armenienne (Mercure Musical et Bulletin Francais de la Societe Internationale de Musique (Section de Paris) IIIe Année, 15 Mai 1907, P. 472-490) :

Երգարաններ՝

1. Շար Ակնայ ժողովրդական երգերի (25 հատ). 1895. Ա. էջմիածին (Հայ ձայնանիշերով) :

2. Հազար ու մի խաղ*), Ա. յիսնեակ, 1904

3. Հազար ու մի խաղ, Բ. յիսնեակ, 1905

4. Melodies Kurdes (13 հատ). Imprimerie de Musique de P. Jurgenson a Moscou, 1905 (?) :

5. «Հայ Քնար», Հաւաքածու գեղջուկ Երգերի. Imp. C. Roder, Paris :

6. Հատով երգեր զանազան թերթերում :

Բ. Անտիպ աշխատութիւններ

1. Հայ ժողովրդական երգեր.

2. Հայ հոգեւոր երգեր.

3. Օտար երգեր զանազան լեզուներով (ինքնուրոյն).

4. Տաճիկ երգեր

5. Զանազան պարեր նուազարանների համար.

6. Ուսումնասիրութիւն Հայ ժողովրդական երաժշտութեան.

7. Ուսումնասիրութիւն Հայ եկեղեցական երաժշտութեան.

8. Խազարանութիւն.

9. Զանազան երաժշտական դասագրքեր.

10. Թարգմանութիւններ (Երաժշտութեան վերաբերեալ) :

Այստեղ կը վերջանայ Կոմիտաս Վարդապետի ինքնակենսագրութիւնը: Նախ պէտք կը նկատեմ յիշել, որ իր տպուած աշխատութիւններուն ցանկը լրացնելու է 1908-էն առաջին՝ մինչեւ իր հիւանդութիւնը լոյս տեսած գործերով, որոնցմէ ինծի ծանօթ են հայ ժողովրդական երգերու երկու հաւաքածուներ, տպագրուած Լարիցիդ: Հաւանական է, որ Վարդապետի անտիպ գործերու այստեղ յիշուած ցանկն ալ լրիւ չէ. որովհետեւ, որքան գիտեմ, երաժշտագէտը իր Պոլիս եղած ատենը ուրիշ ուսումնասիրութիւններ ալ կը կատարէր: Այս կէտը պիտի կարենային ճշգել իր աշակերտները, որոնք կ'աշխատէին Կոմիտաս Վ.-ի քով մինչեւ 1915 եւ անկէ ետք անկախորէն կարգ մը հրատարակութիւններ ըրած են: Ասկէ զատ, եթէ չեմ սխալիր, մօտ երկու տարի առաջ յատուկ կազմուած յանձնաժողովի մը կողմէն կոչ եղաւ՝ իրեն զրկելու այն բոլոր նիւթերը, որոնք ունէ առնչութիւն ունին Կոմիտաս Վ.-ի կեանքի եւ գործունէութեան հետ: Հաւանական է, որ արդէն բաւական նիւթ ժողովուած լինի:

Մեր արուեստի (մասնաւորաբար երաժշտութեան) պատմութեան եւ տեսութեան ուսումնասիրութեանը նպաստած լինելու տեսակէտով չափազանց կարեւոր է հաւաքել եւ ժողովածուի մը մէջ ամփոփել Կոմիտաս Վ.-ի տպագրած բոլոր յօդուածները եւ ուսումնասիրութիւնները, իսկ ուրիշ ժողովածուի մը մէջ ալ՝ իր ձայնագրած եւ մշակած երաժշտական երկերը, անշուշտ պայմանով որ այդ ամէնը կատարուի ամենայն ինամքով ձեռնհասիմրագրական մարմնի մը կողմէն: Ապա անհրաժեշտ է նաեւ, որ ուսումնասիրուին ու կարգի բերուելով հրատարակուին իր անտիպ գործերը: Այդ աշխատանքը կրնայ ստանձնել նոյն իմրագրական մարմինը: Տարակոյս չունիմ, որ այդ հրատարակութիւնները մեր աղքատիկ երաժշտական դրականութեան համարթանկագին գանձ մը լինելէ զատ՝ նոր լուսաւոր հորիզոններ պիտի բանան հայ երաժշտական արուեստը ուսումնասիրողներուն առջեւ.

մանաւանդ եթէ նկատի առնենք, որ կոմիտաս Վարդապետը հայկական երաժշտութեան մարզին մէջ ազգարարը եւ, երեւութապէս, միակ ներկայացուցիչն է տեսութեան մը, որը մինչ այդ անձանօթ էր նոյն իսկ արեւելեան երաժշտութեամբ զրազող մասնագէտներուն, եւ որուն յաջորդական զարգացումն ու կիրառումը պիտի յառաջ բերէր յեղաշրջում մը հայ երդի ձայնագրման եւ ներդաշնակման վերաբերմամբ :

Կոմիտաս վարդապետը լիույի հատուցած է իր պարտքը հայ երաժշտական արուեստին եւ արժանի է անսահման երախտաղիտութեան : Ու այն առեն, երբ այդ դժբախտը հաշմանդամ՝ այլեւս ոչ մէկ բանի պէտք ունի, թող հայ հանրութիւնը արտայայտէ իր երախտիքին զգացումը՝ մոռացութենէ փրկելով մեծ արուեստագէտին երկերը :

Այդ կը լինի խոշոր ծառայութիւն նաեւ հայ ժողովուրդին հանդէս :

ԽՈՐՀՈՂԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Գրեց՝ ՄԻՆԱԽՈՐԵԱՆ

Հայաստանի խորհրդայնացման երեք տարին լրացաւ: Համեմատարար այդ կարճ ժամանակաշրջանում հայ ժողովուրդը ապրեց բոլցեւիզմի բնաշրջման բոլոր փուլերը: Եւ այժմ, երբ նա թեւակոխում է այդ իշխանութեան չորրորդ տարին, օտար հորիզոնների տակ ապրող ամէն մի հայ մարդուն հետաքրքրող հարցն այն է, թէ ի՞նչ է տուել հայ ժողովուրդին խորհրդային իշխանութիւնը: Հասարակական ու կուսակցական ընդհանուր խնդիրների հետ զունգընթաց պէտք է հաշուի առնել նաեւ մեր ներքին կեանքի մէջ տեղի ունեցող փոփոխութիւնները, որովհետեւ, որքան էլ հայ քաղաքական ապագան կապուած լինի ներկայ եւ ապագայ նուևաստանի հետ, այդ փոփոխութիւնները զուրկ չեն իրենց ուրոյն արժէքից, եւ, ինչքան էլ դժուար լինի բոլցեւիկեան մամուլի միակերպ թմրկահարութեան միջից պարզել իսկութիւնը, խնդիրը այժմէականութիւն ունի:

Կարեւորագոյն հարցերից առաջինը, ի հարկէ, մեր երկրի ներկայ տնտեսական դրութիւնն է, որ պայմանաւորում է բոլցեւիկների տնտեսական յարափոփոխ քաղաքականութեամբ եւ իր հերթին ազդում է հայ կեանքի մնացած կազմերի վրայ: *

Հայաստանի խորհրդայնացումը զուգադիպեց խորհրդային նուևաստանի տնտեսական քաղաքականութեան բեկման շրջանին: Նախքան X-երրորդ համառուսական համագումարը, որտեղ ծնունդ առաւ չարաբաստիկ «նեպը»

կամ տնտեսական նոր քաղաքականութիւնը, նահանջը սկսուած էր արդէն տնտեսական ճակատի վրայ եւ նշանակալից զիջումներ էին կատարուել յօգուտ մասնաւոր սեփականութեան, ապազգայնացման եւ ազատ առեւտուրի սկզբունքներին: Այդ զիջումների պատճառները յայտնի են եւ նրանց լուսաբանութիւնը իր ուրոյն տեղն ունի արտասահմանի գրականութեան մէջ. սակայն, հայ ընթերցող հասարակութեան լայն խաւերին դեռ անյայտ են մնում այն բացատրութիւնները, որ տալիս են հայ բոլցեւիկները այդ մասին:

«Յեղափոխութիւնը փառաւոր յաղթանակ տարաւ, բայց այդ յաղթանակը բանուորագիւղացիական մասսաները ձեռք բերին երկրի ամբողջ տնտեսութեան քայլայման ու մասսամբ կործանման գնով», — կարգում ենք «Նորք» ամսագրի առաջին համարում (էջ 184):

Եւ ինչո՞ւ այդպէս եղաւ. — որովհետեւ՝

«1918–1920 թուականներին վարած տնտեսական քաղաքականութիւնը յաջողութեամբ կը պասկուէր մի երկրում, ուր կոմունիստական տնտեսութեան նախապայմաններն արդէն հասունացել են եւ ուր իշխանութեան տրամադրութեան տակ պահանջուելիք քանակութեամբ հարիւրաւոր մթերքներ կան: Խորհրդային նուևաստանը զուրկ էր այս բոլորից»:

Զուգընթացարար պարզում են նաեւ հին քաղաքականութեան հետեւանքները. այսպէս օրինակ՝ «1920–21 թուերի ընթացքում, Խոր-